

Է.Վ.ՐՈՒԱ ՊՈՐՏԱՆԸ		ՂԱՆԱԴԱ ՊՈՐՏԱՆԸ	
Լճառա, 28 Յուլիս	97-11 ^{1/16}	Էս. ու. տիւն ադ. զար.	12-25
Ինկիլ. էսնաւը Ինկ. Լէր.	11-11 ^{1/16}	Պաւ ապալոն ալըլտը	12-24
Օւս. էսնաւը ալըլտը	11-11 ^{1/16}	Իսկիլ. 63 (Մաւթն) 6 % ֆ.	77-
» զարանտը	13-	» 63 » 6 % ֆ.	72-
Իսկիլըազ 63	14-1/4	» 69 (Բնաւը) 6	68-50
» 69	35-1/2	» 72 (Պաւ տիւ թրէ զար.)	21-25
» 71	21-	» 73 6 % ֆ.	64-
» 72	13-1/4	Բուռէլի շըմաւըֆէր 3	44-75
» 73	40-1/5	Ագէ ֆայիլի %	9-
Օւսնաւը պանգալը	47-3/4	Բըբըր Զըշ	-
Մըսըր տուլու. մուլա հըսէ	72-1/8	Հալալէ սիլ	32-1/2
» իսկիլալը	87-1/2		
Բուսնալ իսկիլըազը	-	ՊԱՆԻԱ ԱՄԻՍՈՆԱՐԸ	
Գամպիո թարիլ 3 ալ վատէ	-	Գրէտի տէնէրալ	4-8
Փարան. էս. 3 % ֆր.	84-60	Ստամպոլ պանգալը	6-20
» 5 քըծնուդ	117-60	Սօթիէ տէնէրալ	4-8
Օւս. էսնաւը ալըլտը	11-93	Թրամպալ	2-80
» զարանտը	11-85		
Իսկիլըազ 65 ֆր.	76-23	ԱՎԶԵԼԵՐԻՆ ՖԻՅԱՐԸ	
» 69	70-	Օւս. լիբաւը 100 լըւտան	Պ. ֆր
» 73	66-25	Պէյազ Աէհալիէ ֆարգը	106-15
Մըսըր ֆօնտ. մուլա հըսէ	240-	Մէկիպիլը	119-
Գրէտի Լիօնէ	731-25	Պէշլիք	119-
Օւսնաւը պանգալը	504-37 ^{1/2}	Պազըք	490-
Բուռէլի շըմաւըֆէրի	46-25	Գարլի	890-
Իսկալա էսնաւը	80-15	Ինկիլիլ լիբաւը	109-22
Գամպիո Լճառա 3 ալ վատէ	25-29	Յըրանըլ ալլի ունու	87-27
		Բօլ	90-
Վիէննա, 28 Յուլիս	-	Գրիպից ալլի ունու	51-10
Ահի ֆիօրիլ	-	Գարպոն գալիմէսի	8-85
Բուռէլի շըմաւըֆէրի	21-		